

**ՀՈԳԵՅԱՆԳԱՏԵԱՆ ՊԱՇՏՈՆ  
վասն հոգւոյն  
Ծնորիք Պատրիարք Գալուստեանի**

Նարար, 22 Փետրուար 2003.- Կ. Պոլսոյ Ամեն. Տ. Մեսրոպ Պատրիարք Մութափեանէն նուիրապետական Աքոռներուն եղած խընդրաներով, մասնաւոր Հոգեհանգստեան Պաշտօն կատարուեցաւ Կ. Պոլսոյ երջանկայիշատակ Ամեն Տ. Ծնորիք Պատրիարք Գալուստեանի հոգիին համար, իր ծննդեան 90-ամեակի տարեդարձին աղիբով:

Ս. Սարգիս Զօրավարի տօնին Ս. Պատարագ մատուցուեցաւ (ժամարար՝ Տ. Աւետիս Արք. Իմբրանեան) Սրբոց Յակոբեանց Մայր Տաճարի Ս. Սարգիս մատրան մէջ: Մեծ Ատեանի մէջ տեղի ունեցաւ Հոգեհանգստեան պաշտօն, նախագահութեամբ Պատրիարք Սրբազան Հօր:

**Ծնորիք Արք.** Գալուստեան (աւագանի անունով՝ Արշակ) ծնած է 1913ին Եղեգիատի Խյտէլի գիւղին մէջ: 1915ի Եղենմի տարիներուն կը կորսնցընէ իր հայրը, իսկ 1922ին բաժնուելով մօրմէն, մանկութիւնը կ'անցնէ տարրեր որրանցներու մէջ:

1927ին առաջնորդուեցաւ Երուսաղէմ ուսանելու համար Ժառանգաւորաց Վարժարանի մէջ: Սարկաւագ ձեռնադրուեցաւ 1932ին, իսկ 1935ին՝ կուսակրօն Քահանայ, ձեռամբ Թորգոմ Պատրիարք Գուշակեանի՝ ստանալով Ծնորիք անունը: 1936ին իրեն յանձնուեցաւ Ժառանգաւորաց Վարժարանի տեսչութիւնը, իսկ մէկ տարի անց՝ Սրբոց Յակոբեանց տպարանի տեսչութիւնը, ինչպէս նաև «Միոն» պաշտօնաթերթին փոխ-խմբագրի պաշտօնը: Գրեց իր վարդապետական քէզը՝ նիւթ ունենալով Պողոս Առաքեալի Կորնթացիներուն ուղղած Առաջին նամակը: Ի գնահատանք տարուած աշխատանքի, Թորգոմ Պատրիարք Ծնորիք Արեղային կու տայ վարդապետական Խշխանութիւն: Կը նշանակուի անդամ Ս. Աքոռոյ Տնօրէն Ժողովի եւ ապա կը դրկուի Հայֆա որպէս Հոգեւոր Հովիւ: Այնուհետեւ, փոխադրուելով Անթիլիաս (Լիքանան) կը կարգուի տեսուչ Կիլիկիոյ Կաթողիկոսութեան դպրեվանքին, զոր կը վարէ 1941-1944:

1945ին կը նշանակուի Հոգեւոր Հովիւ Լոնտոնի Հայոց:

1948ին զիմքը կը գտնենք Ամերիկա, հովուելու նիւ ձըրզիի երեք ժաղաքները, Տիրան Արք. Ներսոյեանի ձեռամբ ստանալով Ժայրագոյն վարդապետի աստիճան: 1952ին կ'ընտրուի Առաջնորդ Գալիֆորնիոյ, եւ Առաջնորդի պաշտօնով կը ծառայէ մինչեւ 1956 թուականը: 1955ին, Երանաշնորհ Վազգէն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոս զիմք եպիսկոպոս կը ձեռնադրէ Ս. Էջմիածնի մէջ:

1956ին Ծնորիք Սրբազան արդէն Երուսաղէմ է, ուր Միարանական կեանքը խոռվուած էր ու երկիրեղիուած: Ներկայ կացութիւնը զիմքը կը


ստիպէ այնտեղ մնալ: 1957ին Միարանական ժողովի բուէներու մեծամասնութեամբ՝ Ս. Աքոռոյ Լուսարարապետ կ'ընտրուի: 1960ին, Երուսաղէմի Պատրիարքութեան խառնակ շրջանին, Յորդանանեան Կառավարութեան միջամտութեամբ ցաւով կը լիէ Երուսաղէմը եւ կը մեկնի Պոլիս:

11 Հոկտեմբեր 1961ին, կ'ընտրուի Պատրիարք Հայոց Կ. Պոլոյ, յաջորդելով Գարեգին Ա. Տրապիզոնի Պատրիարքին, որ նոր էր վախճանած: Որպէս Պոլոյ Աքոռոյ 82րդ Պատրիարք, ան գահակալեց 29 երկար տարիներ: Հակառակ իիստ դժուար պայմաններու, ունեցաւ հոգեւոր, մշակութային եւ շինարարական բեղուն գործունեութիւն:

Ան վախճանեցաւ 7 Մարտ 1990ին, Ս. Էջմիածնի մէջ, ուր գացած էր երկրաշարժի աղէտեալներուն սփոփանք եւ մխիթարութիւն բաշխելու համար: Ծնորիք Պատրիարք Հօր մարմինը Պոլիս փոխադրուեցաւ եւ ամփոփուեցաւ Ծիշիի գերեզմանատան հոգեւորականաց դասին մէջ:

Ծնորիք Պատրիարքի գրական աշխատանքները կը գտնեմ «Սիոն»ի եւ Պոլոյ «Մարմարա» մամուլին մէջ մասնաւորապէս: Խմբագրած է «Կանքեղ» եւ «Հայաստանեայց Եկեղեցի» կրօնական թերթերը, Ամերիկայի մէջ իր պաշտօնավարութեան շրջանին: Պատրիարք Սրբազնի հեղինակած գրականութենէն յատկապէս յիշատակելի են հետեւեալները: «Մեծ Պահքի Կիրակիներու Ուկի Ծղբան» (1971), «Գունագեղ Կիրակիներ եւ Հոգեգալուստ» (1972), «Աւագ Շարաբ» (1974), «Տաղաւար Տօներ» (1974), «Աստուածաշնչական Սուրբեր» (1977), «Համարիսսունէական Սուրբեր» (1982), «Տեղիք Աստուածարանութեան» (1991):

Ի. Ա.



ՇՆՈՐՀԱՔ ՊԱՏՐԻԱՐՔ ԳԱԼՈՒՍԵԱՆ  
1913 - 1990

## ԱՊՐԻԼԵԱՆ ՄԵԾ ԵՂԵՇՈՒԻ 88ՐԴ ՏԱՐԻՆ

**ՀՈԳԵԶԱՆԳԻՍ** - Այս տարի Ապրիլ 24-ի օրը համընկաւ Աւագ Հինգշաբթի օրուան հետ, այդ իսկ պատճառաւ Եղեռնի յիշատակութեանց յայտագրերու շարանը կատարուեցաւ նախօրէին:

Դշ. 23 Ապրիլ 2003, առաւտեան հանդիսաւոր Ս. Պատարագը մատոյց Ս. Յակոբեանց Մայր Տանարի Աւագ Խորանի վրայ Տ. Դերենիկ Վրդ. Դաւթեան (հիւր Մայր Արոռ Ս. Էջմիածնէն): Տ. Արիս Եպս. Շիրվանեան պատարագի ընթացքին ժարողեց, ժողովուրդի քազմութեանն ու Միարանութեանը փոխանցելով տիժուր յիշատակը Եղեռնի: «Հոգեհանգստեան Պաշտօն» կատարուեցաւ Մեծ Ատեանի մէջ, նախագահութեամբ Պատրիարք Սրբազն Հօր: Այնուհետեւ, Միարանական թափօրը Պատրիարք Սրբազն Հօր նախագահութեամբ եւ ուղեկցութեամբ քազմութեան եւ թմրկահար սփառութերու, Պատրիարքանի նամրայէն առաջացաւ դէպի Սիռնի դարպաս: Հայոց Ս. Փրկիչ Գերեզմանուն հասնելով՝ սպոյ թափօրը ուղղուեցաւ դէպի «Արարայի» յուշարձան կորողը: Տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն բիւրաւոր նահատակաց հոգիներուն համար: «Սաղիմահայ Միացեալ Յանձնախումբ»ի անունով արտայայտուեցաւ Յակոր Զեյրունեան, Հ. Ե. Միութեան Ատենապետ:

Թափօրի վերադարձին Մայրավանք, ժառանգաւորաց Վարժարանի քակին մէջ հոգեսուրն հրամցուեցաւ:

**ՍԳԱՀԱՆԴԻՍ** - Նոյն երեկոյեան, «Սաղիմահայ Ապրիլեան Յանձնախումբ»ի կազմակերպութեամբ տեղի ունեցաւ սգահանդէս, ժառանգաւորաց Վարժարանի մեծ սրահին մէջ, հովանաւորութեամբ Պատրիարք Սրբազն Հօր: Բացման խօսքով հանդէս եկաւ Տ. Բագրատ Արդ. Պուրենէնեան, հրաւիրեց ներկաները յոտնկայս յարգելու զոհուածներուն յիշատակը եւ Պատրիարք Սրբազն Հայրը «Հոգուց» աղօթքը արտասանեց: Այնուհետեւ, խօսք առին Ե. Հ. Բ. Միութեան, Հ. Մ. Լ. Միութեան եւ Հ. Ե. Միութեան ներկայացուցիչները՝ Անուշ Յակորեան, Յակոր Սեւան, Սագօ Ճոնազեան:

Ասմունքի կատարմամբ հանդէս եկան Կարօ Կիւլոյեան, եւ Անժելա Տիգպիկեան եւ Յարութ Պաղամեան զոյգը: Երգի եւ նուազի գեղարուեստական քաժնին մէջ մասնակցութիւն ունեցան Լեւոն Գալայնեան, եւ Տիգրան, Նունէ, Աշոտ Սահակեաններ եւ հիւա Մազիա խումբը: Հետաքրիր էր «Վկայութիւններ Եղեռնի վերապրոներէն» ընթերցուած յիշողութիւնները մասնակցութեամբ՝ Տ. Նորայր Արդ. Գազազեանի, Անի Գուրունեանի, Արփի Գրիգորեանի, Փոլին Ալէմեանի:

Պատրիարք Սրբազն Հօր փակման խօսքին մէջ կար բաշալերանք յուշատունի կազմակերպչական գործին համար, քայց աւելի մտահոգութիւն այն փաստին, որ «ներմակ ջարդը»՝ անտեղեակ ըլլալը եւ անտարբերութիւնը իրեւ սպառնալիք կախուած է երիտասարդ սերունդի գլխուն: Եւ անոր դիմացն առնելու կոչ ըրաւ: «Պահպանիչ»ով եւ «Հայր Մեր»ի խմբական երգեցողութեամբ արձակց ներկաները:

Եշ. Ապրիլ 24 - Առաւտեան, խաղաղ նստացոյց մը տեղի ունեցաւ Հայոց Վանքի Մայր մուտքին դիմաց, եւ հաւաքուած քազմութիւնը ուղղուեցաւ դէպի Արարայի յուշարձանը:

**«Հայկական Ցեղասպանութեան Յուշատօն»ը  
Երուսաղեմի Եբրայական Համալսարանի Մէջ**

Կիր. 30 Ապրիլ – «Հայկական Ցեղասպանութեան Յուշատօն»ին նուիրուած դասախոսական երեկոյ մը տեղի ունեցաւ Երուսաղեմի Եբրայական Համալսարանի Կիվա՛ար Ռամ Գամբուսի շենքին մէջ, որուն գրադարանի սրահը ընդունած էր եօթանասունէ աւելի հայ, հրեայ եւ օտար հետաքրքրասէրներ:

Անցեալ տարուան պէս, ԵՀ-ի Հայագիտական Ուսմանց բաժանմունքի հիմնադիր եւ վարիչ Պրօֆ. Մայքլ Սրոնի նախաձեռնութեամբ էր որ իրականացաւ դասախոսութիւնը: Ներկայ էին նաև Պատրիարք Սրբազն Հայրը, Հայաստանի Պատոյ Հիւպատոս Ցոլակ Մոմենեան եւ ԵՀ-ի Ասիայի եւ Ափրիկէի Ուսմանց Խնամակութիւն Պրօֆ. Ռուբեն Ամիրայ:

Յայտագրի առաջին մասին մէջ Տիկ. Նիրա Սրօն Աստուածաշնչեան Եբրայերէնով, իսկ Տ. Թէոդորոս Արդ. Զաքարեան գրաբարով ընթերցեցին Եզեկիէլ մարգարէի «Ուկորներու յարութեան» տեսիլքը (Եզեկիէլ 1, 1-14): Ողջոյնի խօսքով հանդէս եկան Պատրիարք Սրբազն Հայրը, Պրօֆ. Ռուբեն Ամիրայ, Պրն. Ցոլակ Մոմենեան եւ Պրօֆ. Սրօն, որ կը վարէր նաև յայտագիրը:

Երկրորդ մասն աւելի մասնագիտական էր, քանի որ դասախոսութեամբ ներկայացան «Խսրայէլի Բաց Համալսարան»ի դասախոս եւ եղենագէտ Պրօֆ. Ներկայացան «Խսրայէլի Բաց Համալսարան»ի դասախոս եւ եղենագէտ Պրօֆ. Օրոն եւ ԵՀ-ի Հայագիտական Ուսմանց բաժանմունքի դասախոս Տիկ. Սերնիո Լա Փորտա: Պրօֆ. Օրոն խօսեցաւ «Հայկական Եղեննը եւ Խսրայէլի պիտութիւն» նիւթին շուրջ, իսկ Տիկ. Լա Փորտա ներկայացուց արեւմտահայ մեծ բանաստեղծ Դանիէլ Վարուժանը՝ իր «Լոյսը» բանաստեղծութեան մեկնարանութեամբ եւ բարգմանութեամբ:

Ի. Ս.

**ԱՒԱԳ ՇԱԲԱԹՈՒԱՆ  
ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԵԱՆՑ ՈՒԽՏԱՒՈՐՆԵՐԸ**

Տօնական խանդավառութեամբ անցաւ 2003 տարուան Աւագ Շաբաթուան արարողորիւններու շարանը: Խումբ մը ուխտութեամբ Հայաստանէն, Պոլիսէն եւ հեռաւոր Ամերիկայէն հիւրընկալուեցան Հայոց Վանքէն ներս 21 Ապրիլէն մինչեւ Մայիս 4:

Ամենայն Հայոց Հայրապետ, Նորին Ս. Օծուրիս, Գարեգին Բ. Սրբազնագոյն Կարողիկոսի կարգադրութեամբ Երուսաղէմի Աւագ Շաբաթուան պաշտամունքներուն մասնակցեցան Ս. Էջմիածնէն. Տ. Նաւասարդ Եպս. Կենյան՝ Արարատեան Հայրապետական Թեմի Առաջնորդ, Տ. Սեպուհ Եպս. Չուլնեան՝ Գուգարաց Թեմի Առաջնորդ, Տ. Դերենիկ Վրդ. Դաւթեան՝ Գեղարքունեաց Թեմի Առաջնորդ, Տ. Թորգոմ Արդ. Տօնիկեան՝ Վեհափառ Հայրապետին Տնտեսական հարցերով օգնական եւ Տիար Ռազմիկ Մարկոսան՝ Հայաստանի Հանրապետութեան Վարչապետի խորհրդական Կրօնական Հարցերով:

Կ. Պոլսոյ Ամենապատի Տ. Մեսրոպ Պատրիարք Մութափեանի կարգադրութեամբ Պոլիսէն նոյնպէս մասնակցութիւնը ունեցանք Պոլսոյ Կրօնական Խորհուրդի Ատենապետ Տ. Արամ Եպս. Արէշեանի եւ Եղիշէ Արդ. Ռէզիւնեանի, Հոգեւոր Հովիտ Ս. Աստուածածին Աքոռանիստ Մայր Եկեղեցւոյ:

Իսկ Ամերիկայէն, Ռւաշինկրընի մէջ, Արեւելեան Թեմի անունով, էլիւմէնիք Յարաբերութեանց վարիչ եւ մեր միարաններէն Տ. Վիգէն Եպս. Այլազեան, Ամսթերտամ հանդիպելով, իր հետ միասին քերաւ, այս տարուան մեր միակ եւ հաւատարիմ ուխտաւորը, իր մայրը, Տիրամայր Խարուն Այլազեան:

Պատրիարք Սրբազն Հայրը, Ս. Զատկի Մեռելոցի Երկուշարքի օրը, յընթացս պատարագի տրուած քարոզին մէջ ծանուցեց, որ այս առիթով, Վեհափառ Հայրապետը փոքրիկ գորգ մը նուեր դրկած է, որ ձեռագործ աշխատանքն է 13-20 տարեկան պատանիներու: Ներկայացուած են Տրդատ Թագաւորը եւ Գրիգոր Լուսաւորիչը, նաև Սուրբ Էջմիածնի Տաճարը եւ երկինքն իշնող աղաւնիին նկարը իրբեւ խորհրդանիշ Սուրբ Հոգին: Հայերէն տառերով արանագրուած է, անունը Տրդատ թագաւորին, Ար. Էջմիածնի: Իսկ գորգին գիծին վրայ՝ Մալարիայի Հայորդեաց Տուն 1999:

Հիւր հոգեւորականները ուխտի պատարագներ մատուցին Ս. Յարութեան Տաճարի Քիստոսի Ա. Գերեզմանի, Գերսեմանի ձորին մէջ գտնուող Ս. Աստուածածնայ Տաճարի Տիրամօր Ա. Գերեզմանի, Բերդեհէմի Ս. Ծննդեան Տաճարի Ս. Այրի, եւ Ս. Յակոբեանց Տաճարի Աւագ խորանի եւ Ս. Գլխադրի սեղաններու վրայ: Եկեղեցական արարողութեանց խիտ ժամանակացոյցին կից, կազմա կերպուեցան պտոյտ-ուխտագնացութիւններ դէպի Քիստոսակոյի վայրերը, ինչպիսին են Գալիխա, Երիքով, Նազարէր, Բերդեհէմ եւ այլ սրբավայրեր:

Պատրիարք Սրբազն Հայրը առանձնապէս եւս հանդիպումներ ունեցաւ իիւր հոգեւորականներուն հետ: Իսկ Տիար Ռազմիկ Մարկոսանի հետ անդրադարձան հայրենիքի Ենթակայ կացութեան մէջ Հայաստաննեայց Եկեղեցւոյ կարեւոր Ենթակայ ներդրումներուն, եւ Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց Վանքի կրթական աշխատաքններուն հետ կապուած հարցերուն:

Ի. Ս.

## Բագրատ Արդ. Պուրճեբեան Բ.Ա. Վկայական Կը Ստանայ

22 Մայիս 2003 Հինգշաբթի, Երուսաղեմի Երրայլական Համալսարանի ուսանողներու շարքին, Միարանութեանս անդամներէն Տ. Բագրատ Արդ. Պուրճեբեան, յաջողութեամբ աւարտելով հնգամեայ համալսարանական ընթացքը Ասիայի եւ Աֆրիկէի Ռւսմանց Խնստիտուտի Բաժանմունքէն ներս, ստացաւ Bachelor of Arts վկայականը: Պատրիարք Սրբազն Հայրը ընկերակցութեամբ՝ Տ. Արիս Եպս. Շիրվաննեանի, եւ նոյնանուն համալսարանի ուսանողներ՝ Տ. Նորայր Արդ. Գաղաքանի եւ Տ. Խահակ Արդ. Մինասեանի, ներկայ գտնուցաւ ԵՀ-ի ամֆիթատրոնին մէջ կազմակերպուած աւարտական յայտագրին, ուր հաւաքուած էին հինգ հարիւրէ աւելի աւարտական ուսանողներ եւ ծնողներ: Խնստիտուտի Տնօրէն Պրօֆ. Գարբիէլ Մոցգին գոհունակութեամբ ծանուցեց Պատրիարք Սրբազն Հօր ներկայութիւնը եւ Հայր Բագրատին յանձնեց Բ.Ա. վկայականը, որպէս ուսանող “Indian, Iranian and Armenian Studies” եւ “General B.A. Studies” Բաժանմունքներուն:

Հայր Բագրատ, աւագանի անունով Վարդան, ծնած է Լիբանան 1970ին: Նախնական ուսումը ստացած է Ճիպէյի «Թոչնոց Բոյն» Ազգային Վարժարանը: 1981ին կ'ընդունուի Երուսաղեմի Ժառանգաւորաց Վարժարան: 1991ին կ'աւարտէ Ընծայարանի շրջանը եւ կը ձեռնադրուի Սրբոյ ձեռամբ Տ. Թորգոն Սրբազն Պատրիարք Հօր:

1994-1997 կը պաշտօնավարէ որպէս տեսուչ Ժառանգաւորաց Վարժարանի, միաժամանակ պատրաստուելով համալսարանական ուսման ընդունման անհրաժեշտ քննութիւններուն: 1995ին լոյս կը տեսնէ Հայր Սուրբի բանաստեղծութեանց «Հոգիի Համերգ» անդրանիկ ժողովածուն: Համալսարան ընդունուելուն յետոյ, տարի մը կը հետեւի ԵՀ-ի Հնագիտութեան Բաժանմունքի դասընթացքներուն: 1997ին կ'անցնի “Indian, Iranian and Armenian Studies” եւ “General B.A. Studies” Բաժանմունքներուն, որոնց ընթացքը կ'աւարտէ 2002 տարւոյ Յունիս ամսուն:

1999ին լոյս կը տեսնէ Հայր Սուրբի հայացուցած ձպրան Խալիլ Ճպրանի «Մարգարէն» գիրքը: 2000 Հոկտեմբերէն ի վեր Հայր Սուրբը կը պաշտօնավարէ որպէս Կալուածոց Գրասենեակի Պատասխանատու, միաժամանակ շարունակելով իր ուսումը Երուսաղեմի Երրայլական Համալսարանին մէջ:

Հայր Սուրբը որպէս Masters-ի թեզ ընտրած է Գրիգոր Վկայասէրի կեանքն ու գործը եւ իր ցարդ անտիպ ձեռագիրը «ԽՄԱՏՔ ՎԱՐՈՒՅՑ ԵՒ ԿԵՆԱՑ ԵՒ ՊԱՏՈՒԷՐՔ ԵՒ ԳԱՐՈՉ ՎԱՄՆ ՅԻՇՈՅԱՑ ԵՒ ՎԱՄՆ ԿԻՒՐԱԿԵՒ ԲԱՆԻՆ ԱՌՆԵԼՈՅ ԱՍՍՅԵԱԼ ԳՐԻԳՈՐԻՍԻ ՅԱՅՏՆԵԱԼ ՆՄԱ ՅԱՍՈՒՇՈՅ ԵՒ ՅԱՄԵՆԱՅՆ ՄՐԲՈՅ»:

Ի. Ա.